



ஓ. பி. வி. மு. கு. வி. வி. வி. வி. வி. வி.

digitised by A.R.A.R. @



ԲՐՈՅՑԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐԱԽԵՏԳԻՏԱԿԱՆ

ԿՐ. 8 ՄԱՐ 1908

Ճարեկան 15 ֆր. ուղի - 6 րո.:
Վերամանաց՝ 8 ֆր. ուղի - 3 րո.:
Մեկ թիւ կարգէ 1:50 ֆր. - 70 դ.

Թիւ 9 ԱԵՊՑԵՄՐԵՐ

3

ԳԻՈՍ Ժ. Ս. ՔԱՐԱՆԱՑԱՊԵՏԻՆ

ՔԱՇԱՆԱՑՈՒԹԵԱՆ 50 ԱՄԵԱՅ ՅՈՐԵԼԵԱՆԸ

1858-1908



Հայիտենական քաղաքը դարձեալ մեծ հանվխաթեան մը կենսորնակայը պիտի սլւայ: Պիոս Ժ. Ս. Քահանայապետը ամսոյս 18ին կը բրացընէ իւր քահանայութեան յիմներովդ տարին: Թէ ինչպիսի շեղութեամք պիտի տօնափ առաջիկայ Յորելեանը, յայտնի է այն մեծամեծ պատրաստութիւններէն, որ արդէն տարի մը յառաջ սկսած են տեսնուիլ: Տակաւին որոշուած չէ այն օրն, որուն մէջ Յորելեանին հանդէսը պիտի կատարուի: Բովանդակ կաթունիէ հասարացեալ ժողովուրդը, ըստ զագմանարդ եւ աշխորնարոշակ վայրեր, կամ հեռաւոր անկիւններ, կը ջանայ հրավանան արժանակայել փառարութեամք տօնել իւր արթուն ու ժրաշան Հովհաննեանի 50ամեայ գործունէութեան հանդէսը: Եթղային ու այլազան ընտութիւններով հակապատկեր կազմող ազգեր՝ իրենց հասարակաց հայրը պատուելու մէջ համաշռուն ու միաբան են: Կարծես իրարու հետ միցութեան ելած շքաւականացան իրենց սիրոյն ու հպատակու-

ինեան նշան մեծամեծ ու թանկազին պարզեւասուութիւններով պատուել Քրիստոսի փոխանորդը, այլ նաև յլեցին բարեպաշտ ուխտաւորներու բազմաթիւ շուեր, ոստ ոստ նորին Սրբութեան Գահոյից, իրենց զգածմանց թարգման նանդիսանալու համար։ Նոյն իսկ Վեհափառ Գահակալներ եւ իշխանագուններ առանց կրօնի եւ ազգի խորութեան շղանդաղեցան իրենց հսկատակութիւնը եւ խորին յարգանքը՝ արտաքին պէս ապացոյցներով արտայայտել։ Կաթոլիկէ Եկեղեցւոյ Գլուխը միայն այս պիտի լնդհանուր յարգութեան ու մեծարանաց առարկայ եղած է միշտ։ — Պատշաճ կը համարինք համառօտիւ ներկայացընել Փիստ Ժ.ի կենաց պատկերը։

Տրեվիզոյի Թօմին կը վերաբերի, Պիստ Ժ.ի ճնշուավայը Ոփէզէ, որ Կաստէլ Քրանկոյն մէկ ժամ՝ հեռու, բըրանց շղթայի մը ստորոտը ընութեան գեղեցկութիւններով մոխ աւան մըն է։ Յովսէփ Սարտոյ, ծնած 1835 Յունիս 2, Յովհաննէս Սարտոյի եւ Մարգարիտա Սանսոնիի անդրանիկ գաւակն էր։ Գիշական դպրոցն աւարտելն վերջը՝ Կաստէլքրանկոյի գիմնազիոնը մուա, ուր մեծ եռանդեամբ իւր ուսումն յառաջ տարա մինչեւ որ 1850ին Պատուայի կղերանոցն ընդունուեցաւ։ Յովսէփ մեծ ուրախութեամբ կղերականի սքեմն հազար եւ ջանաց միշտ իւր առաջարած նպատակին համեմատ վարել իւր ընթացքը։ Ուսումնափրութեան հետ միացուցած էր առաքենութեանց սէրն ու յարումն, այնպէս որ Կաստէլքրանկոյի եպիսկոպոսը շղանդաղեցաւ ծեռքը վրան դնել եւ զանիկա քահանայութեան սուրբ աստիճանին բարձրացընել 18 Սեպտ. 1858։ Քանի մ'օրէն իսկ երիտասարդ քահանան Տոմբույ գիւղին ժողովրդապետութեան մէջ օգնական կարգուեցաւ, ուր 1858—1867 առաքելական գործունէութիւն մի ցոյց տուաւ։ Այնուեւեւ Սալօնանոյի ժողովրդապետ անուանուեցաւ, ուր գործելու աւելի ընդարձակ ասպարէզ մը բացուեցաւ իւր առջեւ։ Թողլ տարավ յիշել հիւանդաց, կարօտելուց ցուցացած սէրն ու խնամքը, անթիւ հոգեւոր ու մարմնաւոր ողորմութեան գործերը, նկեղեցին նորոգելն ու շենցընելլ, կը յիշատակենք միայն իւր ընկերական տեսակէտէ գործունէութիւնը։ Գիշացուց ընկերական վիճակին բարւորման համար հաստատեց ու բազմացուց ինայողութեան արկղները (*casse rurale*), որ ընկերական ծեռով ամրոջ գիւղատընտեսական շահագործութիւնը, հասարակաց արդինամբրութիւնն ու սպառումը կը վարեն եւ գիշացուց համար շատ շահաւէտ են։ Այս պատճառաւ մեծ ցալի ու տիրութեան օր եղաւ իւր ժողովրդապետութեան ընակչաց համար, երբ Սարտոյ իւր եպիսկոպոսէն Տրեվիզոյ կանցւուեցաւ, իբր կանոնիկոս եւ հոգեւոր հայր թիմական կղերանոցին։ Շատ ժամանակ շանցաւ եւ ահա Սարտոյ կղերանոցին վարիչ եւ եպիսկոպոսին լնդհանուր Աթոռակալ անուանուեցաւ։ Այս ծանկը պաշտամննց մէջ մնաց եւ գործեց, մինչեւ որ քահանայապետական համառօտագրով Մանտուայի եպիսկոպոս անուանեցաւ 10 նոյ. 1884։

Եիսուն տարեկան էր, երբ Քրիստոսի ժիր Մշակը փշու ու մնախուով լի ազարակը մուաւ։ Եպիսկոպոսին ու նոր հոտափա երազող կղերին մէկ մասին մէջ

բաղադրական շմիամանութիւնները խոր վիճ մը բացած էին, վասն զի Շատերուն մէջ նկեղեցական ոգին մեռած էր: Ժողովրդեան բարձրագոյն դասը ազատ-որմնաշինութեան ու ազատականութեան յարեալ էր, իսկ ստորին խաւերը կրօնի թշնամի վնկերվարականութեան ակնարկներուն կոյք գործիք զարծած էին: Ճանկ էր նոր եպիսկոպոսին գործը եւ պատասխանատուութեամբ մի: Սակայն բաշութեամբ եւ նկասիմանմութեան վրայ վստահացած գործիք սկսաւ եւ քիչ ժամանակէն հիր թեմը ռուրովին կերպարանափոխ ըրաւ: Խըր արդիւնավից գործունէութիւնը կ'ենթադրուի ծածուկ շմանց: Հետոն ժԳ. 12 Յունիս 1893ին զՄարտոյ կարդինալ եւ երեք օր ետքը Վենետիկի պատրիարք անուանեց: Սակայն տէրութեան կողմանէ հանուած արգելքէ մը ստիպուած հազիր 1894ի աշնան կցան Վենետիկ մոնմէ: Խըր շքեղ մուտքը շնորաց տեսնել միթելի մայրս որ բանի մը ամիս յառաջ վախճանած էր, մինչ հայրը 1852ին արդէն աշխարհքէս ելած էր: Գոյնթէ 10 տարի գործեց Վենետիկի մէջ նոյն եռանդեամբ եւ նոյն արդիւնքով: Զորքորդ անգամն էր, որ կարդ. հովին Վենետիկին չորս կ'երթար 23 Յուլ. 1903 եւ կայարանի մէջ հրաժարականի ողջոյնը կու տար խոնուած բազմութեան, յոյս տալով որ քիչ ժամանակէն կը դառնայ: Սակայն Աստուած տարքեր տրամադրած էր. հրաժարական ողջոյնը վերջինը պիտի ըլլար եւ “Աղքականի ոչխոյն,, ալ պիտի շտեսնէր:

Մեծ վախճանեաւ, մը կը սկար ամբողջ կամուղիկէ աշխարհը. Հետոն ժԳ. դարած էր ասպեքտ 20 Յուլ. 1903: Ժողովուցան կարդինալները հանգուցելոյն արժանաւոր յաջորդ մը ընտրելու: Ըստորոշներն էին 60 կարդինալ, որոնցմտ 50ը իրենց քուէն նետեցին Սարտոյ կարդինալն: Մեծ դժուարութեամբ եւ լոկ Ս. Եկեղեցւոյ բարեւոյն համար յանձն առաւ այս բարձր պատին ու պաշտօնն: Նորընտիք Քահանայակեան թագաղութեան հանդէսը կատարուեցաւ նոյն տարւոյ Ազգաստոսի 9ին Ս. Պետրոսի նկեղեցւոյն մէջ:

Հանդարտ սրտով ու հաստատուն բազկաւ բռնեց Փիոս Ժ. եկեղեցւոյ նաևին լեկը: Խըր ամբողջ ծեռնարկութիւններն ու գործունէութիւնը կը ծգտին իրականացնել իւր ծրագիրը. *Instaurare omnia in Christo* — Մինչեւ ցարդ ցոյց տուած գործունէութիւնն իսկ պապացոյ է թէ համապատասխան ընթացք կը վարէ իւր ընաբնին: Տեղա չէ մի առ մի եւ ընդարձակ խօսիլ իւր արդիւնավից գործունէութեան վրայ, այլ համառու ակնարկով մը շատանալու ենք: *Arduum sane կոնդակով հրամանագրով 19 Մարտ 1904 Փիոս շատոնց ու շատ բաղձալի Եկեղեցւոյ իրաւանց նորոգութեան ծեռք գարկաւ:* Նշանխօսութեան եւ ամուսնութեան եղանակը նոր կարգաւորեց երկու հրամանագիրներով մին *Provida* 18 Յունուար 1906, Ելքորուք *Ne temere 2 Ազգաստոս 1907:* Նոր փոփոխութիւններ զեր պիտի ըլլար: Սակայն ամենանշանաւոր ցոյցերն եղան “Ծոր Սիմաքուս, (Lamentabilis հրամանագիր) 3 Յուլ. 1907, յորում 65 ժամանակակից մոլորութիւններ յառաջ կը քերուին ու կը

դատապարտուին եւ *Pascendi* ըրջագերականը, որ Արդիական կոչուածներուն մոլորդինանց դէմ կը զինի:

Համառոտ տեսութենէս իսկ կ'երեւաց թէ Պետքոսի Գահոն վրայ բազմող ծերունի Հովուապետը արթուն կերպով կը հսկէ իր խնամոց յանձնուած հօտին վրայ, պահելով ու պաշտպանելով զայն ամէն վտանգաց ու մոլորդինանց դէմ: Պիս Ժ. ալալուրջ եղած է Քրիստոսի ագարակի մէջէն մոլախոտներն անխնայ քեծելու եւ բաց նետելու մէջ, առանց որոյ կեանք ունենալ եւ յարատեւել չի կընար ո՛ եւ է ընկերութիւն. այս եղած է նաև իր նախորդաց ալ ճգոտումը: Երախտագէտ սրտի թէ բովանդակ աշխարհն եւ թէ մինք որդիք Միսիֆարեան Ուխտիս կը նայինք հոգւոյ աշուլներով մեր Ս. Հօր, որ մեր վրայ կը հսկէ եւ իր Քահանապութեան 50ամեայ բարեպատեհ Յորելեանին առթիւ մեր սրտագին ու որդիական բարեմաղթութիւնները կ'առաքենք դէպ ի Հռոմ եւ կ'աղօթենք որ Յափառենական Քահանայապետն Քրիստոս՝ իր երկրիս վրայ փոխանորդին դեռ երկար ու երջանիկ տարիներ պարզնէ յօգուտ եւ ի բարգաւաճանս Ս. Եկեղեցւոյ:

